

Ն Ե Դ Ո Ս Ի Ա Ռ Ի Շ

(Պատկերաշար)

Գետն է ահա , զես որբազան ,
Հայելի մեծ , կախարդական ,
Ժամանակի աւերեներէն , փուժիներէն
Առած իր զոյնն ,
Աւազներու ոգին շարժոն .

Վէտեն որուն ,
Գալարն ինչպէս մազաղարի ,
Ահա նորէն կը վերբերէն ,
Ասկեզրմուս ,
Փառքն ու խրոօվին անցեալներուն :

Արեն է նաս , ներկուած վրան ,
Աւազներու սրտին փրուոած .
Յարափոփոխ հայելիէն
Անհուն զետին ,
Ենձ կը բրի տեսնել բանե՞
Առնիւ ապրեր , եղեր են նոն ,
Յետոյ ինկեր զոգն աւազին
Վայրավատին ,
Անիւին տակ ժամանակին ,
Հէտեար մ'ինչպէս սրտում , անզոր :

Միջոցին մէջ , անուրջ նեռուն ,
Չեռք մը անյայս ,
Կը վերցընէ ոողն անթափանց
Ժամանակին ,
Մալքն իր փրոած ալիքներուն՝
Շէլ աւազին :

Մըսուշին տակ սի ու կարմիր ,
Հարծն է ահա ըստերներու ,
Նետած պատաճ , հազած մարմին ,
Բիւրեղին մէջ անհուն զետին :

Աւ կը բրի ինծի տեսնել ,
Հազար պալատ ,

Աւ մենեաններ ուկենակա ,
Կղզիներու պէս մոզական ,
Աւազներու անհուն սրտին :
Եւ արքաներ , նուրմեր սըմզոյն ,
Ապառաժեալ նունին խորէն
Կազմած քափօր ,
Յիսուն դարու ծանրը խայլով ,
Կերզեն նորէն մանէն անդին
Երզն անմատոյց անմանոր թեան :

Անդին արքայ մը կը բանայ ,
Փարութենեն իր հազարածալ ,
Աւ կը կանգնի գերեզմանէն
Հըմկայական ,
Զոր կառուցին անրին ձեռներ ,
Մահուան դիմաց իբրև վահան
Աւ խանձարուր ,
Գալիք կեանին նրբաւափառ :

Յարանն ահա ,
Եւխողներուն եւ նուրմերուն ,
Չեռւըներուն մէկ մէկ լուսան ,
Յուղարկելու ապիսը ծեր ,
Նեղոս զետին իբրև նուկը :

Խորտակելով կրանիքը ժամանակին ,
Գամբաններուն յաներմական ,
Աննիւ բոլոր կ'անցնին ահա ,
Կազմած քափօր ,
Առնիւ երեմն՝
Բուրզերուն ծոցն որոնեցին
Այս աշխարհի մոր ապազան :
Ենձ կը բրի թէ կը բացուին
Նրբները խար մեծ լրութեան ,
Համերզին մէջ կեանին , մահուան :
Աննիւ զացին ,

Լեռան ետին ժամանակին ,
իրեւ պատկեր ու իրեւ զիր
Մանուան Գիրքին :

Հանհարն անոնց բայց կը լրիայ ,
Զանի մը պէս
Աւազներու կուրծին վրայ ,
Խմասը լուռ՝

Մեծ ըսփինխին ու բուրգերուն ,
Որ վեր կ'առնի մոռացօննին ,
Քսուերներէն դամբաններու ,
Թրոյչին անհուն սերունդներու ,
Ապրեցնելու պահն աղամանդ ,
Չոր կ'որոննեն մարդն ու Ասուած
Ծոցն արուեստին յաւերժական ,
Յատիշեանէ մինչ յատիշեան :

Խորն ալիքին ճայելիին ,
Նանքէն որուած նետերու տակ ,
Խնձ կ'երեւին ,
Բրզրիտուած որաներու այնան նըման ,
Ժողովուրդներ ինկած կործան ,
Թարին ներքեւ մեծ ըսփինխին :

Բոցն է Տէզին դեռ ողպացու՝
Աշխարհակալ մեծ Թուրմէսին ,
Խինարոնին ու Ռամսէսին ,
Նուերն որոնց կարծր ու խոճոն ,
Կրնիք մ'ինչպէս յաւերժարի ,
Գեռ կը մընան ,
Ալիբներու վրայ մըրին ,
Նեղոս գետին :

Հեռուն , հեռուն մըսու կարմիր ,
Դեռ չրինազչող զուպարներուն ,
Քաղաքներուն փոշիացած
Փինիկէի :

Ալիք ալիք կը նախանչին ,
Երկարազէն Հիրիքներու
Բանակներ ծոյլ :
Մոխիրներու տակ կը նախզին ,
Երգերն առոյր նուպէացու :

2

Պատմէ ինձի , զես սրբազն ,
Հեթաքն աղուոր Ասիրիխին եւ Խփսին ,
Զուրերուդ ծոց ,
Վերք մը ինչնէս արխեազեղ ,
Վերաբացուող ամէն գարնան :

Ու տակաւին զըրոյցն անսուտ
Երայեցի մանուկին այն՝
Որ նազին մէջ զորանիւս ,
Կոհակներուդ վրայ ծածան ,
Կ'երքար մահուան ,
Միքամին ներին լացող հովին
Եւ հառաջող եղէզներուն
Թաղմանական :

Յեսոյ դըրուազն այն սրտառուչ
Ափերուդ մօս ,
Երբ կ'երկարէր ազատարա
Բազուկն աղուոր իշխանունոյն ,
Փոխակերպող պատկերն մանուան ,
Աւախութեան :
Բայց կը դողար մարմինն ամբողջ
Աղջրնակին ,
Երբ կը նանէր զորանիւս
Ու կրպածեփ օօօանէն ,
Վարդամարմին մանկիկն անմեղ ,
Իրեւ ոզին Ասիրիխին
Հազած մարմին :

Երգէ ինձի , զես սրբազն
Տարփաննեն անսուտ
Աւազներուդ սիրտէն ծըլած
Էզին կախարդ ,
Որ չուրերուդ վրայ պըլտոր ,
Վերջալոյսին այն չարառուք ,
Օրհասական ,
Մահուան ունչէն քառամեցու ,
Հողմասարուուր զեր նունութառ :

Կղէոպարտա՞ ,
Եես սրբներաց զարերու բորք ,

Մարմինդ որբինք,
Մասներուն ասկ կասարներու :

Ուազներէն ահա նորէն,
Լէզնոններ երկարազէն,
Քեզի կուգան,
Ուեան, փառքի արքընալիով :

Դուն կը մրիաս խորհուրդն անհաս
Անձ քափինիսին,
Վւրք աղամանդ սերունդներուն
Գալիք բոլոր,
Մարմինդ խորխսի Եզիացտոփ,
Մազերդ չուրեր են նեղոսի,
Հրապոյրներդ յաւերծ, անմեն,
Մինչև այսօր
Ոնցեալ, ներկան իրենց կանչող :

Պատմէ իմծիք,
Խընճոյթներէն առասպէլեան,
Ափերուդ մօս լուսին լոյսով,
Յեսոյ գարձող պարը կախարդ
Աղիններուն են կոյսերուն
Արփանանանչ,
Աշխարհներէն բերուած նեռու,
Առոնց դէմքին՝
Կը սրգուներ ողջ լուսնին,
Լապտերն ինչպէս օրուան լոյսին
Մէջ ողարձակ :

Դէմներն անոնց խաղը ո խաղաղ,
Փրփուրին պէս նոր զինիի,
Կամ ոււչային, առշալոյսին,
Ասկեսարաս ու ուկեսար:
Վարսերն անոնց՝ հալած ոսկի,
Կը բացուէին իրենց ասին՝
Փայլակացայ:

Սոսնց կարգին կը յիշես գուն
Մանուկն Ասուած,
Որ ափերուդ՝
Ոնցեալներէն հըմայարափ,

Քաղց ո խաղաղ ուսին իր բերան,
Ու վերածեց մելիքի խուսեակը
Հարսանեկան առազասի :

Ուեւն հողին՝ մաղ մաղ կըրակի,
Գետը անչարժ նոյն հայելին
Կախարդական :

Կ'անցնին աչէս, բոկոսն, նօրի,
Հողին վրայ, հողին համառ
Կահներն իրենց պատառ պատառ
Բաժնող մարդեր,
Առոնիք գարեր մատրիւրով
Հանդերձեցին խարշեաւ ցորեն,
Մեկը ու զինի,
Փարքամներու սեղաններուն :

Տրգուն, անխօս, կ'անցնին անոնք,
Հովին մէչէն զես կը լրասի
Ճարհատն անոնց ուկորներուն
Վաստակարիկի:
Արցունն անոնց զես է անհուն,
Հեղեղ մինչպէս,
Քըսող տանող իր հետ անհետ,
Կարզն ու օրէնքն նին աշխարհին :

Կըզգիներու պէս մոզական
Պալաս, մեհեան,
Եւ խաղաբներն հընադարեան
Ժամանակի մեծ աչին մէջ
Ընկլուզեցան :
Բայց գարերու ալիբներուն
Վրայ պրդուր,
Գետ կը ծրփան,
Զրմընապաս արքաներու
Մոմիսաներ ձոյլ,
Շուտերուն մէջ մեծ բուրզերուն
Եւ ըսփինիսին :

Հովն է կ'անցնի,
Եւ չուրերուն թերթերը լոյծ

իրաւ կուզան ,
Գեր կապար այլեւս պարպուած
իր խորհուրդէն ,
Լուս կը հոսի ինքնարքաւալ ,
Վիշապ մ'ինչպէս
Մըլաբներուն տակ արեւու :

Արմաւենի ծառերն անդորր
Հորիզոնին գէմ կ'օրօրուին ,
Նըման լըռած քրնաւներու :

Ալորբներով հանդիսաւոր ,
Բացած է զետն երակներն իւ ,
Հողին , բոյսին եւ արեւին ,
Արուն անդորր կիսաւեղին՝
Դիւզակներ նիւին , զար ու սրտման ,
— Քակորակոծ ուռեցներու
Վերեւ ցըցուն — ,
Այման նըման զանկերու զոնչ :

Թըռուառութիւն , թըննուկ ու կեղ ,
Խարանահար , այրեցաւեր ,
Կրծեր մաշեր են մահատիպ
Այս աւանեներն ,
Արօնի կեանին ուղիսին դիմաց՝
Երեց կոծիծ կոնն են դրեւ :

Արեւի լոյս անզամ լրայտն ,
Տառապանեի մաղէն իջնող ,
Կը մըռայլէ խորհուրդն անոնց ,
Զի Աստուծոյ լոյսն ու արցոնց
Նոյն կայլակին մէջ կը դոլան ,
Երբ անժառանգ
Ամրօխներու վրայ իյնան :

Գուռներուն գէմ ճիւզակներուն ,
Կոյր այներու այնիան նըման ,
Կը շարժքակին ուռած փարով
Հիւանդ , աղկալի գէզ մը մանուկ ,
Խոր այներուն անոնց պլոյտու
Մըղձուկով քանձու ու շարաւոս ,
Երազազուրկ էն անալի ,
Զէ կարած դեռ բերկրանի ըոլ :

Արեւն անփայլ ծանրը պատանի
Կախուած ջուրին ,
Երկինն է բիլ աչք մը կախարդ :
Հայելիին մէջ նեղոսի՝
Մեռած ըուժեր հաւակներու :
Բուրգերն հեռուն կ'երազեն դեռ ,
Խառնած ըստուրն իրենց յոզնած ,
Մեծ յաւերժին , ժամանակին :

Զուրի եղրին , հովի բերնին ,
Գըլուխին տակ խուրձը խոտին ,
Ճակատագրի մատին հըլու ,
Ֆէլլանին ահա ,
Հողին զաւակ , հողին վրայ ,
Քերերն ոռուն հողմածածան ,
Երտքներովն ու արինով
Կը հասունան ,
Բայց սեւմանած յր ցորենի
Արեւուն եռվ ծովանըման ,
Վաղը զուցէ զաւկրներն իր
Առանց նացի պիտի մընան :

Ֆէլլանին ահա , պատկերն ոռուն
Ռասմունաներէն մինչեւ այսու ,
Կը մընայ նոյն :

Փոխած է ան դաւերն ի վեր
Բազմահոլով՝
Տէր ու լեզու , կրօն ու կարգ ,
Բայց մընացած հաւատարին
Հողի անխախս հաւատագրին ,
Նըման սիկին՝ խորը ծովուն ,
Անցքէն յւայ փորորիկին :

* * *

Նըսանծ ափին , նեղոս զետին ,
Կը մըսածիմ ես սրտմորէն
Իմ արինէն ծըլած , զայտած
Բասունեներուն , անցեալ , ներկայ ,
Արօնի աշխարհ մը արգելիներ
Ընդունելով , դարեր , դարեր ,

“ՄԵԾԱՑՈՒՍՑԵ”

(Աւուածամօր զերեզմանին առջև)

«Մայր սուրբ, սմանչելի լուսի . . . :

Մորիայէն խարճնկէց մը վար, անդին,
Խօսն Կեդրոնի հեղեղատին, և յանիկոյ,
Գարեր ամբող դու հաւասի մարմանին
Արքուցանող ցողը եղար, մի՛ւ սուրբ Կոյ:

Մայրութեան սուրբ զաղափարին դրօսակիր,
Աւուածութեան մ'անպարազիր և աննառ
Մեծ խորհուրդին նոզի ու կեանի հազգուցիր,
Խորհուրդ եղար, խորանայարկ դո՛ւ սահար:

Գարեր յեսոյ, ահա՛ դըպիր մ'աննըքան,
Կերեզմանիդ դրան առջեւ ծնւադիր,
Վ'օրհնաբանէ ըզեզ ի յուշ իր մօրկան,

Եւ հաւասի կտրած քրիար ու փանդիռ՝
Տաղերգէ նեղ հաւատարձար այս ներբուած,
Որ իրեւ մայր՝ ծընար զաննառ բան Աստուած . . . :

ՀԱՅԱՑԵԱԿ ԳՐԱՆԵԱԾԵ

(Կեդրոնի Զօր, Ա. Կուսի զերեզմանին
կից պարտեզին մէջ, 17 Օգոստ 1908)

Հյուսիսներէն նոս են վազեր,
Հեղեղելու սերմը արեան,
Մերմը մըսին,
Աւազներուն այս աներազ,
Օր մը ապա նըստած ափին
Այս ջուրերուն,
Աւազեր են փառքն անլայուն
Ժամանակին:

Գետն է խալաղ,
Խնչողէս նընջող մանկան երես,

Որտեր ծոցուր ու ծանրախնն,
Խոկ երկինքն է թեատրած
Հորիզոնէ մինչ նորիզոն,
Մըսին նըման՝
Բատեղծողին աշխարհներու:

Բուրգերն նեռն էն,
Երազածուփ նորիզոնին,
Եւ յաւերժին մէջ նեռասոյզ,
Վ'ամբարտակուին,
Ոնցեալին դէմ հազարամեայ:

ԵՊԻՖԱՐԻ